

Հայոց բուականուրեանը հասարակաց բուականին նետ սուսած յարմարութիւնն՝ երկարօրէն ցուցուցած էն իմ Հետազոտութիւնն զիայլիական ժամանակագրութեան ըսուած գործին մեջ, որ շատոնցութենէ ի վեր տպուելու նետ է, բայց տպագրութեան երկար ու տաժանական աշխատութեան պատճառաւ ուշացաւ։ Այս գրքին մեջ իմ գործածած այլ եւ այլ բուականներս համառուսագրութեամբ են նշանակեալ, որոց նիմակութենի կուգեմ բանալին տալ, որովհետեւ ասոնցմէն շատերը երբեմն երբեմն այս գրոց ծանօրութեանցը մեջ կմանդիալին։ Նշանագրով բուական մը եւեւ Է. A. որ զայ՝ Կնշանակէ Եր արմենիան (Հայկական բուական)։ Է. Nat. էր արքան (Ամ ծննդեան), զոր Սամուել Ա. Եկի ժամանակագիրը կգործածէ, եւ որ երկու տարի առաջ է մեր սովորական բրիտանական բուականութեան սկսելէն, զոր ևս Է. Ch. (Ամ բրիտանական) համառուսագրութեամբը կներկայացնեմ։ Ենոյն գործին մեջ նաև հայկական աշխանագրական ու պատմուկան անուանց գաղղիարէնի մեջ տառապարձութեան բռնած ովիս պատճառները սուսած են ու արդարացուցած։

ԵԳՈՒԱՐԴ ՏԻՒԼՈՐԻԿ.

Յունուար ամսոյն թերթին նրատարակութենէն թիչ մը վերջը՝ *Օրինակ որ սիրեն զիկ Հայաստան անունով թերրուածին վրայ զաղղիարէն գովեստի բուոր մը ընդունեցանը մեր նայրենակցէն ի Մկրտիչ Եթենիկի Պողոս-Պեյ-Տատեան։ Պ. Բաղդասարի և. Պ. Ռուքրի դատաստանները նրատարակենէն եւեւ, մեր ընթերցողները յոզենցընելու վախը՝ մեզի լուի սուսէր էր այս նոր դատաստանին վրայ։ բայց միւս կողմանէ՝ Օրագրիս վախանին պակասութիւն մը ըրած կրնամք ըլլալ երկ այս առիքը փախցընելու ըլլամք քանի մը խօսք ըսէլու զայն առողջ պատահույն՝ որոյ ապագային վրայ գեղեցիկ ու իրաւացի ակնկալութիւններ ունիմը։*

Մկրտիչ Եթենատին թեսկու գեռ եւուղեռանասկ՝ հայրենակցացը բարոյն նամար խորհուրդս երկնէ։ Իւր ազգաստոնմինքարձր աստիճանաւուղկոցուած ըլլալով իր նայրենեացը վրայ ազդեցութիւն ունենալ, իւր բոլոր շանքն այն է՝ որ կարեւոր ծանօրութեամբ նմուսնայ, որպէս զի ազդու եւ կարելի ընել զայս։ Բնուրեամբ մը տացի, եւ սուր բարանցողութեամբ զարդարեալ՝ իւր շանքը յաջողութեամբ կսպակուի։ Իւր բոլորը կարգալու միան բաւական է առ ի միտ առնուլ թէ այն մատադ սիրտը ինչպիսի սիրով է լցեալ։ Ամեն բանեն առելի մեր նայրենասիրութիւնն է որ զինքն ի գորով է շարժեր։ մեր նասարակոց նայրեն-

La détermination sur laquelle est basée la concordance que j'ai établie entre l'ère arménienne et l'ère chrétienne est exposée tout au long dans mes *Recherches sur la chronologie arménienne*, ouvrage depuis longtemps en voie d'impression, mais dont l'apparition a été retardée par les exigences d'une exécution typographique longue et difficile. Dans ce livre, les différentes ères que j'ai eu l'occasion d'employer sont indiquées par des abréviations dont je vais dès à présent donner la clef, parce qu'il y en a plusieurs qui reviennent quelquefois dans les notes qui accompagnent ma traduction. Après une date énoncée en chiffres : È. A. signifie ère arménienne; È. Nat. ère de la Nativité, qui est celle dont fait usage le chronographe Samuel d'Ani, et qui part de la deuxième année avant l'ouverture de notre ère chrétienne vulgaire, que je représente par l'abréviation È. Ch. On trouvera dans le même ouvrage les raisons qui expliquent et justifient le système de transcription en lettres françaises que j'ai suivi pour les noms propres arméniens, géographiques ou historiques.

ÉDOUARD DULURIER.

#### UN JEUNE PATRIOTE.

Quelques jours après la publication de notre numéro de janvier, contenant notre hymne intitulé : *Bénis soient ceux qui aiment la pauvre Arménie!* nous recevions au sujet de cette poésie une lettre en français d'un de nos jeunes compatriotes, M. Mekerditch-Efendi-Boghos-Bey-Dadian. Après avoir déjà publié les critiques de M. Thalès Bernard et de M. Jules Rouquette, la crainte de fatiguer nos lecteurs en les entretenant encore de nous-même, nous avait d'abord engagé à passer celle-ci sous silence; mais nous croirions manquer au but même de notre journal en laissant échapper cette occasion de dire quelques mots d'un jeune homme sur lequel nous fondons les plus belles espérances.

M. Mekerditch Dadian, tout jeune qu'il est, s'est consacré tout entier à ses concitoyens. Appelé par la haute position de sa famille à avoir de l'influence sur les destinées de sa nation, tous ses efforts tendent à acquérir les connaissances nécessaires pour la rendre aussi efficace que possible. Doué d'ailleurs d'une intelligence vive, d'une perspicacité rare, ses travaux sont couronnés du succès désiré. Ne suffit-il pas de parcourir sa lettre pour comprendre tout ce qu'il y a d'amour dans ce jeune cœur? Ce qui le touche le plus, c'est le sentiment patriotique qui nous a inspiré; notre attachement commun à la même patrie nous en fait un

Եացը վլայ ունեցած ձգմունքը զմեզ իւր Եղբայր կը նե։  
Որպիսիք բախծուրին այն խեղճ Հայոստանին վրայ։  
այն ամենողի մարմանյն, այն դիակին, գոր գօրառոր  
շունչ մը միայն կրնայ ի կեանս վերակոչելու։

Ներք մեր օտարազգինց դրուատեացը երախտապարտ եղանք, զորս հազիւ կճանչնայինք, շատ աւելի քաղցր է մեզի մեր երիտասարդ հայրենակցին ու բարեկամին վկայել թէ իր բուղը նրչափ ախորժելի եկաւ. մեր սրտին : Մեծապէս շնորհակալ եմք իր տուած քաջակերութեանցը . իւր բարեյօրդոր խօսքերը, ընդ այնոցիկ՝ զորս յաւելու իւր հոգակաւոր դաստիարակն ու մեր բարեկամը Պ. Ռումեն Քոռ.նիւ, մեր երկասիրութեանցը գօրաւոր օգնութիւն մը պիտի ըլլան : Մեր արժեքին շատ աւելի մեծ ընդունելութիւն մը զուած ըլլայով, շանանք գեր արժանի ընել զմեզ այն սիրալիք համակրութեանը՝ զոր մեր երգերը բարեկամաց սցրտին մեջ զարբուցին :

Ազ. ջեմք կրնար ամենեւին մեր զմեզ Մկրտիչ  
էֆենտիին խօսրին համեմատ մեր ազգին վերած-  
նունդը գործողս համարիլ. սակայն երկ ցնտիր հայ-  
թենաւորք մեզի ձեռք երկնցնեն, ու մեր շանիցը նետ  
իրենցը միացընեն՝ ամենայն իրաւամբ կրնամք յու-  
սալ թէ թիշ ատենն մեր բշուառ. Հայրենեացը համար  
նոր դար մը սկսի երջանկութեան :

ԱՐԵՎՈՅ Վ. ԳԱԼՅԱՑԵԱՆ

Սիրելի Քերպող.

Ընդունեցայ ձեր Օրհնելեալ որ սիրեն զի՞եց Հայոստան  
վերնագրով զեղեցիկ քերթուածը: Արտասուալից աչօք սիրա-  
ցայ ձեր պարզ ու անուշ լեզուին, և, ձեր ապնուական և, վեհ  
զաղափարաց վրայ: Պորովեցայ մանաւանդ այն նարենասուէ  
զգացմանը վրայ՝ որ ձեւի շնչեր ե. միանգամայն մեր բշխառ  
ու սիրելի ազգին վրայ ունեցած ձեր վեհանձն ու խորին սիրոյն  
վրայ: Այժ, Հայաստան ձեզի պես մարդկանց կարօտի, աւաղ,  
մեք նիմա ուրիշ բան չեմք՝ բայց երեւ ամենզի մարմին մը. ոչ  
այս դիսակին շունչ պիտի տայ զինքն ի կեանս վերակլուելու.  
Գուք, ոչ սիրելի քերրող, որպինեւես Աստուած ձեզի տուեր  
և դիսական բարբառոյ կարողութիւն մը, որ բաւական է  
ժողովրդեան ոգին շարժել ու վատել: Կապաչեմ շարտնակի-  
ցեք զրել. մեր ցաւագին սրտերուն համար ձեր երգերը սփոփ-  
ման և աւելի բան մըն ե. ապազայի մը ակնկալութիւն են, այն  
ծիրանի զօտին՝ զոր դուք այնպէս զեղեցիկ կնկարեք. և որ մեր  
սրբազն լերանցը վրայ յափունեական պատկի մը պես աստ-  
ածագիր կիսալիքի: Գրեցէք, այս զրեցէք. ձեր աւետարանա-  
կան և, նարենասիրական ձայնը արձակեցէք ընդ ամենայն  
կողմն երկնից, որ տանին զայդ յն եւ պարտն է բողոքի ու  
պողոյթերել:

Աստոնք ոչ երեք միայն իմ անձնական զգացած տպառորոշիւններու են զոր կիաղորդված հոս ձեզ. ձեր զելեցիկ քերրուածը տուիկարդալ նաև, իմ սիրելի ու պատուական Դաստիարակիս Պ. Առօմեն Քունիի, որ ինչպէս զիտէք, Գաղղիոյ իմաստնազոյն անձնիքներէն մէկն է, եւ նեղինակ ինքնին շատ մը ընտիր երկասիրութեանց : Սիրացաւ ինքը ձեր քերրուածոյն հոսութեանն ու մէծութեանը վրայ. ու իր եռանդուն սկըր ը.

frère. Que de tristesse à la pensée de cette pauvre Arménie, de ce corps sans âme, de ce cadavre qu'un souffle puissant peut seul rappeler à la vie !

Si nous avons été sensible à l'approbation des étrangers que nous connaissons à peine, à plus forte raison sommes-nous heureux de témoigner à notre jeune compatriote et ami combien sa lettre a été douce à notre cœur. Nous ne saurions trop le remercier de ses encouragements. Ses bonnes paroles, jointes à celles de son digne et illustre maître, notre ami M. Romain-Cornut, nous seront d'un puissant secours dans nos travaux. Apprécié au-delà de notre mérite, nous nous efforcerons au moins de nous rendre digne de la vive sympathie que nos chants ont éveillé dans des cœurs amis.

Nous sommes certes bien loin de nous croire, avec M. Dadian, le pouvoir d'opérer la régénération de notre peuple; mais que nos patriotes nous tendent la main et joignent leurs efforts aux nôtres, et nous avons tout lieu d'espérer que bientôt s'ouvrira pour notre malheureuse patrie une ère nouvelle, une ère toute de prospérité.

A MONSIEUR CORÈNE V. CALFA.

Mon cher Poète.

Je viens de recevoir votre belle poésie, intitulée : *Bénis soient ceux qui aiment la pauvre Arménie!* Les yeux pleins de larmes, j'ai admiré votre langage si simple, si doux, et vos idées si nobles et si élevées. J'ai été touché surtout du sentiment patriotique qui vous a inspiré, et de votre attachement si généreux et si profond pour notre malheureuse et chère nation. Oui! l'Arménie a besoin d'hommes comme vous; nous ne sommes plus hélas! qu'un corps sans âme: Qui soufflera sur ce cadavre pour le réveiller et le rappeler à la vie? Ce sera vous, mon cher poète, puisque Dieu vous a donné la puissance des accents magiques qui ébranlent et enthousiasment les masses populaires. Je vous prie en grâce: continuez d'écrire; vos chants sont plus qu'un soulagement à nos coeurs affligés; ils sont une espérance d'avenir, ils sont cet arc-en-ciel que vous avez si bien décrit, et qui brille comme une éternelle couronne mise par la main même de Dieu sur le front de nos monts sacrés. Oui! écrivez, écrivez: jetez votre parole évangélique et patriotique à tous les vents du ciel, qui la porteraont dans les coeurs où elle doit germer et se féconder.

Ce ne sont pas seulement mes impressions personnelles que je vous communique ici : j'ai fait lire vos beaux vers à mon cher, et vénéré maître, M. Romain-Cornut, qui est, comme vous le savez, un des plus savants hommes de la France, et auteur lui-même de plusieurs ouvrages justement estimés; il a admiré l'ampleur et la magnificence de votre poésie, et vous avez conquis du même coup, pour vous et pour l'Arménie, ses plus vives sympathies.

ձեր անձին եւ քէ Հայաստանի վրայ ստացաք : «Պէտք է որ,  
ըստ, ձեր ազգը պարծանօք տեսնայ իր ծոցին մեջ այսպիսի  
երիտասարդ ու գեղեցիկ հանճար մը : » Եւ ետքեն աւելցուց .  
«մեծ յոյս» : Ցիրափ, սիրելի բարեկամ, այսպիսի մարդու մը  
այս կերպ ձեր վրայ ըրած զատաստանը՝ զիս մեծավակս ուրա-  
խացոյց : Երկ եւ օտարազգիք ձեր տաղանդին յարդը կճանաչէն,  
երկ դուք այսու օրինակա սիրելի կընէք զՀայաստան  
անոնց՝ որ հետը ամենենին կապ մը ջունին, նապա որչափ առա-  
ւել մեջ որ որդիք եմք նորա, եւ ձեր եղարքը :

Բայց դուք՝ միայն իսև զբեկով ու ձեր գործերովը քաղաքականացնեալ աշխարհի ուշաղութիւնն Հայաստանի վրայ դարձունելու միայն զո՞ն չէք ըլլար. դուք կաշխատիք միանամայն ձեր իմաստուն հարազատին Ամբողջութիւն վարդապետին նետ, ընդ հայրական տեսչութեամբ մեր անուանի զերապատի. Սարգիս վարդապետին Թէկողորեան, որ իւր ազդին սիրոյն համար այնշափ բան է քաշած, դուք կըսեմ կաշխատիք հոս Փարիզու մեջ զատիքարակից Հայաստանի առողջ տղող զադրական մը՝ որ օր մը իրենց նետ պիտի տանին լիքեւես զգիտութիւնս եւ քաղաքականութիւն՝ զոր աշխարհիս առաջին քաղքին մէջ կտորիլին, որոց վրայ կաւեցընք դուք քրիստոնեական իմոքք, ըստ մեր նեկուեցոյն յտակ ու սուրբ աւանդութեանցը :

Արքանի արժանիք մեր ազգութին երախտազիտութեանը : Ապահով եղիք երեքնիդ ալ որ երբէք պիտի ջզւացուի ձեզ այդ:

Խոլ Խո՛ր քե Եւ զես երիտասարդ , Եւ ուրիշ նեղինակուրիխն մը չամեմ բաց գոր սկրի ու մտերմուրիխն տայ , երջանիկ համարիմ զիս որ կրնամ զգալաքանել զծեզ Եւ ի պատէ զիս գաւանել

## Ձեր ակնածու աշակերտն ու բարեկամ

ՄԿՐՏԻՉ ԼԵՒՆԻ ՊՈՂՈՍ-ՊԻՅ-ՏԱՏԵԱՆ,

Ե Փարիզ, 4 Մարտ 1858.

thies. « Votre nation, m'a-t-il dit, doit être bien fière de voir  
« naître dans son sein un si jeune et si beau génie. Il y a là,  
« m'a-t-il ajouté, une grande espérance. » Vraiment, mon cher  
ami, j'ai été bien heureux d'entendre faire ainsi votre éloge par  
un tel homme. Si les étrangers même apprécient votre talent, si  
vous faites aimer ainsi l'Arménie par ceux qui ne tiennent à elle  
par aucun lien, que doit-ce être de nous qui sommes ses enfants  
et vos frères?

Mais vous ne vous contentez pas de bien écrire et d'appeler par vos œuvres l'intérêt du monde civilisé sur l'Arménie; vous travaillez encore, avec votre savant frère le vartabed Ambroise Calfa, et sous la direction paternelle de notre illustre et vénéré vartabed le père Théodore Sarkis, qui a tant souffert pour l'amour de sa nation; vous travaillez à éléver, ici à Paris, une jeune colonie d'enfants Arméniens, destinés à porter un jour avec eux dans l'Orient les arts, les sciences et la civilisation qu'ils puisent dans la première ville du monde, et à laquelle vous ajoutez le généreux ferment de la piété chrétienne, selon les pures et saintes traditions de notre Église.

Que de titres à la reconnaissance nationale! soyez persuadés, tous les trois, qu'elle ne vous fera point défaut.

Pour moi, quoique bien jeune encore, et sans autre autorité que celle que donnent l'amour et le dévouement, je suis heureux de vous applaudir et de me dire du fond du cœur

Votre respectueux disciple et ami

MEKERDITCH EFENDI B. BEY-DADIAN,

Paris, 1 mars 1858.

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԵՎՈՐԱԿԱՆԻ

ՏԵՐ ՆԻԿՈՂՈՍ ՊԱԼԵՐՈՒ

Մարտի 12ին ծաղիկ հասակին մեջ կրողութ կելլէր աշխարհես Մեծապատիւ Տէր Նիկողոս Պալեան, յետ լցուցանելոյ զայն եւ պայծառացուցանելոյ ազգի ազգի չքնաղ շինութեամբք եւ առաքինի զործովքն բարութեան :

Սյս ազգային անակնկալ ծանր կորստեանը  
միսիքարութիւն մը որ կայ՝ թէ իւր վսեմափայլ  
Ազգատոնմին եւ թէ բարեկամաց սրտին՝ այս է,  
որ բոլոր մեր ազգային եղբարց որ ի Պօլիս եւ  
ի Փարիզ ցուցուցած անկեղծ ցաւն ու սուզը  
կմիկայեր թէ որչափ սիրելի, ցանկալի ու պատ-  
կառելի եղած էր Մեծապատի Հանգուցեալը իր  
աստուածաղացտութեամբն, հաստատուն առաքի-  
նութեամբը, ողորմած բարուքն, լուսաւոր հան-  
ձարովն ու ազգասկը յօմարութեամբը : Մեծի ու  
պատիկի սերը իրեն գրաւած ատենը՝ վենափառ

Սուլբանին ալ սիրտը իրեն ձգած էր իւր հաւատարիմ և հանճարեղ ծառայութիւններովք : Այսպիսի սակաւագիւտ բախտ մը կզործածէր նա ոչ այնչափ յանձին ինչ օգուտ՝ որչափ իւղու ու աղքատ տնուորաց օգնելու և ուստեսական :

Անոր համար է որ ժողովուրդը լացաւ զինքը, ու արտասուօք յուղարկեց զնա ի հայրենիս իւր՝ ի հանգիստ և ի փառս յախտենական։ Ժողովրդեան մը թափած արցունքը՝ անկիղծ է. երանի անոր որ ընդհանուր հնծութեան ու արտասուաց ողբերու մէջ կրոչի ի մշտագուարձ թերկրութիւն եւ ի կեանս յախտենից . . . .

Սյստարածամ ու սգալի մահուանը վրայ մեր զգացած խորին ցաւը հետեւեալ տիսրազիծ տողերովը լուսահոգի Հանգուցելոյն վսեմափայլ Հօրը կյայտնեինք: